

թոռ Հայրապետութեան, յորում և վարեալ զիշխանութիւն զամն երկու վախճանի անդէն:

(Հայուսականի բառ)

ԱԲԷՍՏԱՆԵԱՑՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՆՑԵԱՆ.

(Հայուսականի բառ)

Գիտնական Յակոբ Կաթուղիկոսն Կլայեցի ի Հայրապետական Աթոռ բարձրանալով իւր բոլոր ուշը եւ ջանքը նուիրեց Հայաստանեայց Եկեղեցւոյ պայծառութեան, վանօրէից բարեկարգ եւ օգտաւետ զարգացման, եւ ժողովրդեան պիտոյից լրման եւ ըստ կարեւոյն անթերի մատակարարման: Աւստի նախ Ներսէն Ենորհալոյ Խնդհանրական կոչուած շրջաբերականը օրինակել տուառ եւ ուղղեց ի յորդոր Առաջնորդաց, Վարդապետաց, մեծամեծաց, անապատականաց, Քահանայից, իշխանաց, ժողովրդեան՝ զինուորաց եւն, որպէս զի ըստ իւրաքանչիւր աստիճանի եւ կոչման արթուն մնան եւ հսկեն իւրեանց պարտաւորութեանց ի կատարումն:

Եւ ապա գարձեալ այլ եւ այլ պատուէրներ տուաւ Առաջնորդաց, Վարդապետաց, Քահանայից եւ ժողովրդեան համար եւ Պապականութեան Խլրտմանց գէմը առաւ: Յատկապէս մի քանի նշանաւոր վանօրէից մէջ Եկեղեցականաց համար հաստատուած դրաբրոցները յաւէտ արդիւնաւոր կացուցանելոյ միջոցները ապահովեց, յորոց ի ժամանակին բաւական ուսեալ եւ հըմուտ եկեղեցականներ ծաղկեցան, որք

ըստ բաւականին բանասիրական նոր հեղինակութեամբ կրօնական եւ մեկնաբանական եւն աշխատասիրութեամբք զարգացուցին եւ ճոխացուցին Հայկական գրականութիւնը, միանգամայն ամեն տեղ եղած դպրոցաց մէջ ազգային եւ կրօնական դաստիարակութեան ոյժառուին ըստ յորդորանաց Յակոբ Հայրապետին:

Լեւոն Բ. արքայն եւս ոչ սակաւ օժանդակ եղաւ եւ պաշտպան կանգնեցաւ Հայրապետի բարի նպատակին եւ ազգօգուտ ճգանց որ վիճի աղատութեանն ի գերութենէ՝ սուղ ժամանակէն յետոյ նստելով Հայոց թագաւորական ի գահն՝ աշխարհաշէն հոգածութեանց եւ ջանից մէջ աւելի հետեւեցաւ ժողովրդեան զարգացման եւ ըստաւորութեան՝ ինչպէս նա եւ անգորը կենցաղավարութեան միջոցները հայթայթելոյ: Թէ ի Կիւլիկիա եւ թէ յարեւելս բազում վանօրայքը վերանորոգեց ուր որ չկար դպրոցներ յաւելցոյց եւ աւելի նշանաւոր վիճակի բերաւ հասցուց, եւս առաւել բարգաւաճ յարդարեց Մէծ-+առ կոչեցեալ նւխտի դպրոցը, յորմէ բաւական նշանաւոր աշակերտներ ելան:

Մեր նախնեաց գրած եւ թարգմանած շատ գրեանքը օրինակել տուաւ եւ զանազան վանօրէից նուիրեց կրկին բարի նպատակով: Ինչպէս Հաղպատայ վանուց վերայ առանձին իմն աւելի ոէր եւ համակրութիւն ունէր, նոյնպէս ըստ նիթականին շատ օգնութիւններ շնորհեց յիշեալ վանուց, ինչպէս նա եւ բաւական ընտիր ձեռագիրներ եւ կամքրո-

նացւոյ մեկնած Սաղմոսի մի գեղեցիկ օրինակը \*):

Եւոն այսպիսի առաքինութեամբք՝ ինչպէս նա եւ իւր բարեհամբոյք՝ աղնիւ եւ բարեսէր ընաւորութեամբք եւ քրիստոնէալայել ընթացիւք ոչ միայն ժողովրդեան, այլ եւ Յակոբ Հայրապետին շատ սիրելի եղած էր, եւ վերջինս բարեբաղդ էր եւ մեծ իրաւունք ունէր պարծենալոյ՝ թէ գտած էր այր ըստ սրտի իւրոյ \*\*), որ Աստուծոյ Տաճարին

փառաց Համար բարենախանձ էր եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ Ազգի անձնանուէր պաշտպան:

Սակայն, աւաղ, այս ամենայն Հաղիւ մի քանի տարի տեւեց եւ ահա ընտանի թշնամիներ՝ զնիվիկիա վերուվայր յուղեցին, Եւոնի դէմ գժութիւններ յարուցին, թշնամեաց միջոց տուխն, եւ երկար տարիներում Հայոց Տէրութիւն եւ երկիր գրեթէ անհանգիստ եւ երեալ վիճակի մէջ էր եւ պատերազմաց վերայ կմտածէր: Խոկ տեւական խաղաղութեան յոյս չէր երեւէր, թէպէտ եթէներքին յուզումն չպատահէր՝ արտաքինն աւելի չպիտի զօրէր եւ չեր կարօղ եւս աւելի ներգործել:

(\*) Այս ընտիր օրինակէն ի նոյն միջոցս ի պէտո Յօնանավանուց օրինակուած զեղեցիկ եւ մարտոր օրինակը ուրիշ ընտիր ծեռադիրներու հետ այժմ Մայր Աթոռոյս Ս. Էջմիածնի Մատենադարանում կը գտնուի:

Սաղմոսաց մեկնութեան այս ընտիր ծեռապի համար, մէջը գտնուած մի կենսագրական հնութեամ եւ կարեւոր յիշատակարանի եւն առթիւ՝ ամսագրոյս յառաջակայ թերթից մէջ բարեպատեհ միջոց պիտի ունենամք դոյզն տեղեկութիւն հաղորդելոյ Արարատի ընթերցողա:

(\*\*) Այսպիսի սիրոյ արդեօր հաւասարի պիտի լինի՞ որ յիշեալ Յակոբ Կաթողիկոս՝ ինչպէս ի 4874 Թուականին ի Տիֆիս, . . . մի բարեկամին մօտ մի ընտիր ծեռագրում տեսայ, եւ կարծեմ այս էր, — եւ որքան կմտարերեմ, ինքն իւր ծնուքով նկարած էր Եւոն Թագաւորի պատկերը արքայական — պաշտօնական համագիտառվ եւ շրով՝ իւր պատկերին հետ :

Կերեւի թէ՝ Յակոբ Հայրապետ նկարչութիւն եւս գիտէր :

Շատ ինդրեցի բարեկամէս՝ որ այս պատկերը առժամանակեան ինծ տայ, որպէս զի լուսանկար եւ պիմատիպ օրինակները առնեմ եւ ցրում : Սակայն չըյաջործեայ, եւ երիտասարդ բարեկամս իրաւացի պատճառ եւս ունէր՝ որ ինծ չէր կարող տալ : Կ վերջոյ շատ Թախանմեցի՝ որ ինքն կատարէ ինչ որ ես նպատակ ունէր, առկայն ցարդ իւր խոստումը չկատարեց :

Ափսոս որ չեմ կարող լու մտաբնել պատկերին ամեն հանգամանքը եւ յակառակինքը, որպէս զի գէթ սակաւուք նկարագրէի՞ Թէ եւ կյշեմ որ արուեստական բաւական մեծ պակասութիւններ եւ համեմատական թերութիւններ կային : Թէ եւ ներկերը ըստ բաւականին զեղեցիկ եւ կենդանի էին :

Չեմ յիշեր նա եւ՝ Թէ Հայրապետն ինչ հագուստ ունէր, կամ նէ Եկեղեցական զգնատ առած էր, ի գրութիւն Քօշ ունէր եւն : Միայն սա կմտարերեմ՝ որ Հայրապետն նստած կնկարէր ոտից վերայ կանդնած Եւոնի պատկերը :

Այսպիսի հնութիւններ որբան պատուական հնտարքրական եւ ընտիր են, նոյնքան եւ աւելի մեծ կարեւորութիւն ունենալը երիտասարդ բարեկամն եւս բաց գիտէ, ուստի եւ կյուսամ որ՝ իւր իտնուումը կիսատարէ : Կակ եթէ ինքն կրժուարանայ, կրկին կիսնդրեմ որ ինծ յանձնէ, եւ ես շուտով (մի ամսուայ միջոցում) օրինակը առնուկ կտամ եւ իսկականը ինքեան կվերադարձնեմ : — Եթէ յաջողիմ, ի ժամանակին տեղեկութիւն կտամ եւ հանդերձ չնորմակայութեամբ եւ դովեստիք կիրատարակնեմ բարեկամս անունը :

Յակոբ Կաթուղիկոս՝ մի քան զվի յա-  
ջորդող եւ յահախաղ ձախորդութիւնը  
տեսնելով՝ եւ ժողովրդեան կրած դառն  
վշտաց համար յահանարինս վշտացած՝  
սիրան կը ճմլուէր, սակայն հաղիւ յա-  
ջողեցաւ իշխանաց նախանձու եւ գրգ-  
ռուած յուզումնը զիջուցանել եւ ժո-  
ղովուրդը ընդ զօրականս սիրով եւ միա-  
բանութեամբ ոգեւորել եւ արքային  
հնաղանդ կալոյ յորդորել որով կուռ  
փառուած զինուեցան թշնամեաց դեմ  
եւ երկիրը սլաշտպաննեցին թշնամեաց  
յարձակումներէն եւ առաջատակու-  
թիւններէն։ Այս եւս կարեւոր եւ մեծ  
գործ էր։

Ի 1287 թուականին գիտնական Յա-  
կոբ Հայրապետն վախճանեցաւ, եւ ի  
վերջոյ Կոստանդին Բ. Պատուածով յա-  
ջորդեց ի Հայրապետութիւն Հայոց։

(Հայոց պատուականին)

Ա Ա Զ Յ Ր Ո Շ Վ Ա Ր Ո Վ Ո Ւ Տ Մ Խ Ե Կ Ո Ւ Տ Ա Ր Ո Վ Ո Ւ Տ

## ՊԱՏՄԱԿԱՆ

ԿՈՍՏՈՎՈՅ ԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ

“Փառք սրապիտին և ծածկակիտին  
Վստուծոյ. եղիցին շնորհ.ք նորա ընդ լա-  
ւագոյնս յարարածոց և յատկապէս՝ ընդ  
ընտրեալն ի միջոյ մարդկայինս ազգի՝ ի  
վերայ վերջնոյն ի մարգարեեց, քաւշե  
մեղաւորաց, հրամանատարի մարդկան և  
ուղոց չարաց՝ ի վերայ Մահմէտի որդւոյ  
Վալուլուհի և ժառանդաց նորին, Հա-  
սմանց՝ հօր Հիւսէյնի և Վլիի՝ որդւոյ Վ-  
պուտովիայ ներկայացուցե Մահմէտա-

կանաց — ուղղափառաց՝ և ի վերայ սրբոց  
սերնդոյ նորին ցորչափ արեգակն և լուսին  
լուսաւորեն և ցայդ և ցերեկ անընդհատ  
հողավամբ զիրեարս փոխանակին յաւ իւ-  
տեանո ժամանակաց։

Եւ արդ՝ պատճառ յօրինման սորին  
այս արձանագրոյ (Ղաղթառակ) այն իսկ  
է, զի Մեծափառ, Մեծիշխան, Հոչա-  
կաւոր, բարձրաստիճան և բարձրապաշ-  
տոն մեծ Ահղերն՝ մերձաւոր մեծի  
թագաւորին և սիրելին մեծի տէրու-  
թեան, զինաւոր խորհրդականն պետու-  
թեան և հաւատարմատար թագաւորու-  
թեան, արժանաւորին ամենայն զրուառ-  
եաց պատուականութեամբ ծաղման իւ-  
րց Ըմբռ Ուուստամ Ըմբռ-Միշինէի՝  
որդի Ըմբռ Ուուստայ վաճառեաց պա-  
տուականագունին յազանց քրիստոնէից,  
պաշտպանին աղքատաց և չքաւորաց՝  
Պատրիարքին Լշջմիածնի Գրիգորի որդ-  
ւոյ Պարօնի Ճալալ բէկի Գահհրուլովիա-  
յեան յամսեանն Բապիտւանիի 835 ամին  
զքանի մի հողաբաժինս ի ստորև յի-  
շատակեալս, զորս յետ ընդունելց ընդ  
իւրովին տիրապետութեամբ հանգերձ այ-  
լովք բովանդակ կալուածովք իւրովք նը-  
ւիրեաց Վանուց Լշջմիածնի առ ի զոր-  
ծաղբել զընկալեալ ի նոցանեն արդիւնս ի  
պահպանութիւն համայն հոգեոր ուխտի  
այնը վանից։

Կնեալ կալու ածքն են հետևեալք։

1. Վմբռով զիւղն Լշջմիածին որ ի շր-  
ջանին Կարբույ նահանդին Լրեանոյ յաշ-  
խարհին Վարպատական, որ ունի սահմա-  
նըս, նախ սահմանակից է ծանապարհին  
Վրգումայ, երկորդ՝ Բիւլթափայի, եր-  
րորդ՝ գատարկավայրի՝ և չորրորդ՝ Ճիւ-